

լեռներու մէջ ընկեր էր : Իւանդու-
թիւնն յիշէ թէ և ինքն սուրբ հայրն
Կրիպոր ազգմամբ հոգւոյն իմաննալով
եկաւ լալու իր խոստովանութեան պա-
կասորդը լեցնող վկայամահ որդին, որ
և հօրը քարոզութեան պակասորդը
լեցընէր . և թերեւս հոգեոր նախան-
ձով մը դարձաւ իր ճգնարանը, անկէ
ետեւ լուսաւոր տեսութեանցը մէջ ա-
զօտախառն երեսոյթ մ'այլ ունենալով,
զՊիխտակէս արիւնլուայ : Իշխար-
հաշրջիկ վարդապետ մը մեզմէ երեք
դար առաջ ասէ, թէ սրբոյն Պրիխտա-
կիսի կարապետանման գլուխն՝ ի՞ Քոր-
ֆու կղզին տեսեր և պատուեր է .
բայց մեզ անձանօթ ըլլալով Երբ և
ինչպէս և հիմա ուր ըլլալն, փափագիմք
դիւտին . և միսիթարիմք աստեղազարդ
երկնից բեւերին նայած ատեննիս՝ զի-
տել և նկատել Այլին երկրորդ և
բարձրակամար աստեղ հետ ԱՌԻՍՏԱ-
ԿԻՍ . որ եթէ ըստ մենասէր ախորժա-
նայն՝ գործովք և հռչակաւ այլ ան-
ձանօթագոյն մնաց քան զընկերակիցն,
սակայն արդեամբք հաւասար և առա-
ւելեալ . վասն զի գրեթէ քան զամե-
նայն յաջորդուն (բաց ՚ի Աահակայ) եր-
կարագոյն միջոց (իբրև քառորդ մի դա-
րու) եպիսկոպոսական և հայրապետա-
կան հոգաբարձութիւն ըրաւ, և լու-
սաւորչայ քահանայապետութեան կէս
միջոցը և կէս հոգը մէկ տեղ կրեց, ա-
նոր սրբազն լուսոյն հետ մօտագոյն
խառնելով իր կուսափայլ հոգւոյն Ճեր-
մակ Ճառագայթները, զոր և յետոյ ՚ի
ծիրանեգոյն ծարրելով՝ իր ջերմիկ ա-
րեամբն՝ սլացաւ յառաջ քան զհայրն
և զայլս ամենեսին, Հայ հայրապետաց
գուպարից նախագահ ըլլալու ըստ
դպրութեան յաւիտենից :

Հ. Ղ. Մ. Ա.



Կովկասոյ գերիները :

Շատ ատենէ ՚ի վեր կովկասեան
լեռները Ոյուսաց կայսրութեան մէջ
փակուած են առանց իրենն ըլլալու:
Իսոնց վայրենի բնակիչները, իրենց լէ-
զուովն և սեփհական շահերովն իրար-
մէ զանազանեալք, այլ և այլ փոքրիկ
ժողովուրդներ կը կազմեն, որոնց թե-
պէտ քաղաքական յարաբերութիւն-
ները քիչ է մէջերնին, բայց ամէնն ալ
մի և նոյն անկախութեան և աւարա-
ռութեան ոգեով վառուած են :

Իսոնցմէ ամենէն բազմաթիւը և ա-
հարկուն Ըեւեններն են, որոնք մէծ
և փոքր Քապարտայի մէջ կը բնակին.
այս գաւառաւուներուն բարձրագիր հովտ-
ները մինչև Լովկասու ծայրը կը տա-
րածուին . մարդիկը գեղեցկադէմ են,
արիասիրտ, խելացի՝ բայց աւազակա-
բարոյ և անգութ, և գրեթէ շարունակ
պատերազմի վիճակի մէջ Պահակա-
պան զօրաց հետ :

Իհա այս թափառական ժողովրդոց
և այն անբաւ լերանց շղթաներուն
մէջէն Ոյուսաստան իր ասիական կա-
լուածոց հետ հաղորդակցութեան ձամ-
բայ մը հաստատեց : Ո՛էկմէզէ քիչ
քիչ հեռաւորութեամբ շինուած բեր-
դեր կ'ապահովնեն այս Ճամբան մինչև
Ոյուսատան երթալու, բայց բնաւ Ճանա-
պարհորդ մը չհամարձակիր միայնակ
այս երկայն անցքն ընելու . շաբաթը
երկու անգամ հետեւակ զօրաց գունդ
մը, թնդանութներով և բաւական իյա-
զախներով, կ'ուղեկցի Ճամբորդներուն
և տերութեան թղթատարներուն :
Ոյուս բերդերէն մէկը, լերանց անցքին
վրայ շինուած աւան մը դարձած է,
բաւական բնակիչով, և իր զրիցը պատ-
ճառաւ Ոյութիւնակաս ըստուած է . վե-
րոյիշեալ տաժանելի ծառայութիւնը
ընող գնդերուն հրամանատարը հաս կը
բնակի :

Քաքամպո անունով, բնիկ Յու-
նաստանցի գերդաստանէ, ազնուական
ուուս հրամանատար մը, Ոյուկտայ գըն-

դէն, Առվկասու կիրճերուն մէջ լոր զօրակայանքին հրամանատարութիր վրան առնելու կ'երթար: Իսիկայ անհամբեր իր իշխանութեան տեղը համնելու և յանդուգն քաջութեամբ, և անխոհեմութեամբ ուղեց ձեռքին տակ եղող միայն յիսուն Այազախներով այս ճամբորդութիւնը ընել, և աւելի ևս անխոհեմութիւն ըրաւ մոքին այս որոշողութիւնը ուրիշներուն ալ իմացնելով դեռ գործը չկատարած:

Այսմանագլխին մօտ բնակող Աեւչեները, որ խաղաղասէր Աեւչենք կ'ըսուին, Առուսաց հպատակ են, այս պատժառաւ ազատութեամբ կը մօնեն կ'ելլեն Աօզուք քաղաքը. բայց ասոնց մէշատերը լեռնցիներուն հետ յարաբերութիւններ ունին և շատ անգամ անոնց աւազակութեանց կէսուկէս մասնակից կ'ըլլսն: Ասոնք տեղեկանալով Վասքամպոյին ճամբորդութեանը և ճամբայ ելլելու օրը, բազմութեամբ անոր ճամբուն վրայ դարանակալ եղան. Աօզուքէն քսան վտաւան մը անդին, մացառներով ծածկուած բրակի մը մօտերը՝ 700 ձիաւորք վրան յարձըկեցան: Խտ դառնալը անկարելի էր. Այազախները ձիերնէն վարինելով քաջութեամբ այս յարձակման դէմ դրին, յուսալով որ մերձաւոր զօրաց կայանէն իրենց օգնութիւն հասնի:

Առվկասու բնակիչները, թէսէտ անձնական քաջասիրտ են, բայց անկարող ալ են միանգամայն բազմութեան վրայ յարձկելու, և բնականաբար լաւ դէմ կեցող գնդի մը մեծ մնաս չեն կրնար հասցնել, բայց զէնքերնին լաւէ և նշան առնելու ալ քաջ են. իրենց բազմաթիւ ըլլալն այս կուռոցս մէջ, պատերազմը անհաւասար վիճակի մէջ դրած էր. երկայն ատեն հրացան պարպելնէն ետե Այազախներուն կէսէն աւելին մեռան և կամ պատերազմելու անկարող եղան, իսկ մնացածներն մեռած ձիերով բոլորակ պատնէշ մը կազմեցին ու անոնց ետեր կեցած յետին հրացաննին ալ պարպեցին: Աեւ-

շենները՝ որ արշաւանքի երթալու միշ ջոյնին ոռւս փախստականներ կ'ունենան հետերնին, զորոնք հարկ եղած միջոց թարգմանի տեղ կը գործածեն, պոռալ տուին անոնց, դէպ 'ի Այազախներուն. “Հրամանատարը մեզի յանձնեցէք, ասկա թէ ոչ ամէնքնիդ ալ կը մեռնիք,, : Վասքամպո, տեսնելով յայտնապէս իր գնդին կորուստը, ուղեց անձնատուր ըլլալ, մնացածներուն կեանքը ազատելու համար. սուրը իր Այազախներուն յանձնեց և ինքը դէպ 'ի Աեւչենները առաջ գնաց. որով կրակ ընելը մէկէն դադրեցաւ, վասն զի իրենց վախճանն էր վիճքը ողջ ձեռք ձգել, որպէս զի վերջէն անոր փրկանաւորութեան համար ստակ առնեն: Հազիւթէ ինքը թշնամեաց անձնատուր եղաւ, հեռուէն տեսաւ որ օգնութեան կու գային իրեն, բայց ալ ժամանակը անցեր էր, աւազակները շտապաւ հեռացան անկէ:

Իր սպասաւորը, որ հրամանատարին զգեստները բեռնաւորած ջօրւով մը ետ մնացեր էր, երբոր խոռոչի մը մէջ ծածկուած կուռոցն վերջը տեսնելու կը սպասէր, Այազախները հանդիպելով պատմեցին իրեն տիրոջը գլխուն եկածը: Ատրիչ ծառան ուղեց իրեն տիրոջը վշտացը մասնակից ըլլալ. և սկսաւ ջորւովը Աեւչեններուն ետեւէն երթալ անոնց ձիոց հետքերուն հետեւելով: Այրբոր մթուն սկսաւ այն հետքերը կորսնցընել՝ ետ մնացած թշնամի զինուորի մը հանդիպեցաւ, որ զինքը Աեւչեններուն ժողովատեղին տարաւ:

Դիւրին է երեակայել ինչ զգացմունք ունեցած պիտի ըլլայ հրամանատարը, տեսնելով սպասաւորին ինքնակամ իր վշտացը մասնակից ըլլալու գալը: Աեւչենները մէկէն մէջերնին բաժնեցին անոր բերած բաները, և միայն կատակի համար ունեցածներէն կիթառ մը թողուցին հրամանատարին: Խւան⁴, — այս էր սպասաւ որին

1. Կը կոչուէր իւսն Զիւուլ որ կը թարգմանուի Յովհաննէս հեղահոգի. որ իր բնաւորութեանը

անունը — առաւ զայն և չուզեց նետել, ինչպէս որ խորհուրդ կու տար իր տէրը . “ Ինչու յուսահատինք, ըստ անոր, Ռուսաց Աստուածը մէծ է՝, զքեզ պահելը աւազակներուն շահաւոր ըլլալով, կենացդ չարիք չեն հասցներ,, :

Վանի մը ժամ հանգիստ առնելէն ետև երբ աւազակները ճամբայ ելլելու վրայ էին, իրենցմէ յետամնաց մէկը եկաւ հասաւ, ծանոյց որ Ուստաները առաջ կու դան, և հաւանականաբար մէկալ կայաններու գնդերն ալ իրենց պիտի հետեւէին ու զիրենք հալածէին : Պահաւորներն խորհուրդ ըրին իրենց ընթացքը ծածկելու, և ոչ միայն իրենց գերին պահելու համար, այլ նաև թընամիններն իրենց գեղերէն հեռացնելու, և անսնց վրէժինդրութենէն ազատելու համար : Ի պատակաւորաց խումբը, այլ և այլ ճամբաններով հեռացաւ անկէ : Տասը հոգի որոշուեցան գերիներուն առաջնորդելու համար . իսկ մնացած ձիաւորներն, Վասքամպոյին բըռնած ճամբուն հակառակ կողմէն ճամբայ ելան : Հրամանատարին գամերով կօշիկները հանել տուին ոտքերէն, որպէս զի ճամբուն վրայ ճանցուելու հետքեր չձգէ, որով հարկադրեցին . ինչպէս նաև Խւանը, առաւտեան մեծ մասը բոպիկ ոտքերով քալելու :

Երբոր հեղեղատի մը քով հասաւ այս փոքրիկ գունդը, անոր գալար եզերքէն կէս վտաւան մը առաջ գնացին գէպ ’ի վեր և խորտուբորդ կողմէ մը ու փշոտ մացառուտներէ վար իջան, զգուշանալով որ անցած տեղերնին ամենեին հետք. մը չձգեն : Հրամանատարը անանկ սաստիկ յոգնած էր որ մինչև վտակը բերելու համար հարկ եղաւ գտիներով բոնել զինքը . ոտքերն արիւնլուայ եղած էին, անոր համար որոշեցին որ ոտքի ամանները իրեն դարձնեն որ կարենայ մնացած ճամբան առաջ տանիլ :

ամենէին հակառակ էր, ինչպէս որ պիտի տեսնէք :

1. Ընտանեկան ըստածք մ’է Ուստաց՝ իրենց նեղութեանը մէջ :

Երբոր առաջին գեղը հասան, Վասքամպու աւելի տրտմութենէն քան թէ յոգնութենէն այնպէս տկար և լրեալ տեսնուեցաւ իր պահապաններուն, որ կենացը վրայ վախցան և աւելի մարդասիրութեամբ սկսան վարուիլ հետը : Վիչ մը ատեն տուին հանգիստ առնելու և ճամբու համար ալ ձի մը : Բայց զի յունները զիրենք բնտուելէն յուսահատցնելու համար, և որպէս զի գերին ալ իր եղած տեղը բարեկամացը չկարենայ յայտնել, զեղէ գեղ, և ձորէ ձոր տարին զինքը, ինչ յուան երբեմն ապահովութեան համար աշքերն ալ կապելով : Մասնկով բաւական մեծ գետակ մը անցաւ որ կարծեց թէ Ուսւնձա ըլլայ : Ճամբորդութեան ատեն շատ խնամք ցուցին վրան, բաւական կերակուր և հարկաւոր հանգիստը տալով : Բայց երբոր այն հեռու գեղը հասան ուր սահմանուած էր բանտարկուելու՝ մէկէն լունաները վարմունքնին փոխեցին և ամէն կերպ կսկզագին նեղութիւններ կու տային : Ուտքերուն և ձեռքերուն էր կաթներ զրին, վզին ալ շղթայ անցուցին, որուն ծայրը կաղնուց կոչղի մը հաստատուած էր : Կառաւային վրայ աւելի քիչ էր խստութիւնը, երկաթները աւելի թեթև էին, անանկ որ կը նար իր տիրոջը քանի մը ծառայութիւնը ընել :

Հրամանատարին այս գերբիս մէջ ամէն մէկ նոր նեղութիւն մը կրելուն, ուուսերէն գիտցող մը կու գալ զինքը տեսնելու և իրեն խորհուրդ տալու որ բարեկամացը գիր մը զրէ իրեն փրկանաց գինը խնդրելու համար, որ էր 10,000 բուպի : Խյեղչ գերին անկարող էր այսպիսի մեծ գումար մը վճարելու, միայն յոյսը տէրութեան պաշտպանութեան վրայ էր, որ քանի մը տարի առաջ իրեն պէս աւազակաց ձեռքն ընկած հազարապետ մը ծախուած էր : Ուարգմանը կը խստանար թուղթ տալու իրեն և նամակն ալ տեղը հասցնելու . իրեն հաւանութիւնը առնելէն ետև քանի մը օր չերեցաւ

այս մարդս. այս օրերուս մէջ հրամանատարին նեղութիւնները աւելի սաստիացուցին, կերակրէ զրկեցին. վրան պառկած փսխաթը, և խաղախներու սովորութեան համեմատ ունեցած համետը, որ բարձի տեղ կը գործածէր վերցուցին: Խրբոր միջնորդը նորէն եկաւ, բարեկամաբար իմացուց իրեն, որ եթէ Պահակապանք այս գումարը վճարելու յանձն շառնէին, կամ թէ ուշացնէին, Չեշենները զինքը պիտի մեռցնէին, իրեն հոգէն ու ծախզէն ազատելու համար: Ի՞յսպիսի անգթութք վարուելնուն պատճառը, աւելի ստիպողական նամակ մը զրել տալ էր. վերջապէս թղթի կտոր մը և թաթարներու սովորութեան համեմատ կտրած եղէդ գրիչ մը տուին ձեռքը, և վզին և ձեռքին շղթաները արձակեցին որ կարենայ գրել: Խրբոր նամակը լմնցաւ, թարգմաննեցին զիսաւորներուն, որոնք Պահակապանաց հրամանատարին ձեռքը հասցնելու յանձնառու եղան: Ի՞նկէ ետե աւելի նուազ խստութեամբ վարուցան հետը, և միայն ոտքը և աջ ձեռքը կապած շղթան թողուցին վրան:

Ի՞ր պանդոկապետը կամ թէ բանտապետը վախտուն տարեկան ձեր մընէր, բարձրահասակ և դաժան գէմքով, ուսկից իր բնաւորութիւնն ալչէր տարբերէր: Ի՞սոր երկու որդիքը իրուսաց գէմ կոռույ մը մէջ սպաննուած ըլլալուն պատճառաւ, գեղին բընակչաց մէջէն զինքը ընտրած էին գերիներու պահապան:

Ի՞յս պահապանս կ'ըսուէր Խարահիմ. իր ընտանիքը՝ տղոց մէկուն երեսուն և հինգ տարեկան այրի կնոջմէն և 7-8 տարեկան Ահմէտ անուն տղէ մը կը կազմուէր: Ի՞յս տղուն մայրը ծեր պահապանէն աւելի դաժանաբարոյ և խստամիրտ էր: Քափամկո այս կնկանէն շատ նեղութիւն քաշեց. բայց Ահմէտին գգուանքն և ընտանութիւնքիչ մը միխթարութիէին իրեն, և ամուրնեցուկ մը վշտերուն մէջ: Ի՞յս տղան այնչափ կը սիրէր զգերին որ իր պապուն սպառնալիքները և պատիմնե-

ը չէին կրնար արգիլել զինքը առիթք գտած ժամանակ գալու անոր հետ խաղալու: Դերիին քննակ կը կանչէր, որ երկրցոց լեզուին համեմատ, հիւր և բարեկամ կը նշանակէ: Չեռք ձգած պտուղները ծածուկ անոր հետ կը բաժնէր, և այն միջոցին որ հրամանատարը անօթի սրահելով նեղեցին, Ահմէտ խղճալով վրան, արթնութեամբ ծնողացը այն քիչ մը ատեն հեռաւորութեանը ժամանակ կը յարմարցնէր, ու հաց և մոխրի մէջ եփած գետնախընձոր կը բերէր:

Խամակը խրկելէն ետե քանի մը ամս անցեր էր առանց նշանաւոր բան մը պատահելու: Ի՞յս միջոցիս Խան կրցաւ ծերուն և կնկան բարեսրութիւնը վաստկիլ և անոնց կարեւոր պիտոյիցը ծառայել: գնդի մը հրամանատարի պէտք եղած խոհարարութեան արուեստը գիտէր. սքանչելի բիուլէն¹ կը շինէր, վարունգ կ'աղէջրէր, և սովորեցուած էր պանդոկապետներուն այս պզտի հաճոյքներն, որոնք իրենց տընտեսական պիտոյիցը կը ծառայէին:

Ի՞ւելի ևս վստահութիւննին ստանալու համար ծաղրածութիւններ կ'ընէր. ամէն օր նորանոր գիւտեր մտածելով զիրենք զուարձացնելու: Խպրահիմ շատ կ'ախորժէր անոր խաղախի պէտպար խաղալուն: Խրբոր գեղին բնակիչքը տեսութեան կու գային ասոնց, Խանը շղթաներէն կ'արձկէին և պարել կու տային, որ միշտ յաջողութեամբ կը կատարէր, ամէն անգամուն ալ ծիծաղաշարժ սոսիւն մը աւելցնելով: Ի՞յսպէս շարունակելով զեղին մէջ պտրտելու աղատութիւն ստացաւ. պտրտելու ժամանակ իրեն ծաղրածութիւններէն շարժած տղայոց բազմութիւն մը ետեւէն կ'երթար. որովհետեւ արդէն թաթարերէն կը հասկընար, երկրին լեզուին ալ դիւրաւ վարժեցաւ, թաթարերէնի շատ մերձաւոր լեզուը լլալուն համար: Հրամանատարն ալ շատ անգամ կը բռնադատուէր իր ծա-

1. Ուուսաց ըմպելի մը. ալիւրով շինած տեսակ մը գարեջուր:

ոային հետ ոռւսի երգեր երգել և կի-
թառ զարնել այս վայրենի ժողովուրդը
զուարձացնելու համար : Խսկզբան աջ
ձեռքին շղթան կ'արձկէին երբոր կը
բռնադատէին չալելու, բայց կնիկը ի-
մանալով որ երբեմն շղթայով ալ կը
չալէ իր ձանձրութիւնը փարատելու
համար, ալ այն չնորհքն ալ չըրին, և
դժբաղդ երաժիշտը շատ զղջաց իր
հանձարը անոնց յայտնի ընելուն հա-
մար : Աէր գիտէր այն ատեն որ այն
կիթառը օր մը իրեն ազատութեանը
գործիք պիտի ըլլար :

Ի՞յս անձկալի ազատութիւնը ձեռք
բերելու համար երկու գերիները հա-
զար հնարք կը մտածէին, որոնց ամե-
նուն ալ գործադրութիւնը դժուարին
էր : Խրենց հոն հասնելէն՝ ի վեր տե-
ղացիք կարգաւ ամէն գիշեր մարդ մը
կը խրկէին հսկողութիւնը աւելցնելու
համար : Լամաց կամաց այս նախազգու-
շութիւնը վերցուեցաւ . շատ անգամ
գիշերուան պահապանը չէր գար, կը-
նիկն ու տղան մօտիկ խուց մը կը պառ-
կէին և ծեր Խպրահիմը միայն կը մնար
ասոնց քով, բայց խնամքով կը պահէր
շղթաներուն բանալին, և ամենափոք-
րիկ շըշուկէ մ'ալ կ'արթըննար : (Ճրէ
օր աւելի խստութիւններ կը ցուցընէին
գերիին, իբրև թէ նամակին պատաս-
խանը կ'ուշանար գալու : Չեչենսերը
շատ անգամ կ'երթային բանտը զինքը
թշնամանելու և կը սպառնային որ ա-
ւելի խստութիւններ կ'ընեն : Խրբեմն
երբեմն կերակրէ կը զբկէին, անգամ
մ'ալ սաստիկ ցաւեցաւ տեսնելով որ
ԱՌէմէտը անզթաբար կը ծեծեն իրեն
քանի մը զղեար բերելուն համար :

Քասքամպոյին այս գտնուած ան-
տանելի վիճակին մէջ զարմանալի բան
մ'էր որ զինքը չարչարողներն իրեն վրայ
համարմանք ունէին, և պատկառանք
մը կ'ազգէր անոնց : Խնչուան այս բար-
բարոսները որ շարունակ զինքը կը չար-
շարէին, կու գային նաև երբեմն իրեն
խորհուրդ հարցնելու և դատաստան
կտրել տալու իրենց կոիւներուն : Ի՞յն
այլ և այլ խնդրոց մէջ զորոնք իրեն

դատել տուեր էին, հետեւալը չե-
տաքրքրական է իրեն եզականութեանը
համար :

Ի՞յս մարդիկներէն մէկը հինգ րուպ-
լինոց ոռւս նշանակագիր մը յանձներ եր-
ընկերին, որ մերձաւոր հովիտ մը կ'եր-
թար, հոն մէկու մը ձեռքը հասցնելու :
Ի՞յս տանողին ձին ճամբան կը ստո-
կի, մարդը միտքը կը դնէ որ իրա-
ւունք ունի այն հինգ րուպլին պահէ-
լու, ըրած կորատեանը փոխարէն : Ի՞յս
կովկասայնոց վայել իրաւունքը ստո-
կին տիրով բանին չեկաւ, և ճա-
նապարհորդին գարձին, գեղին մէջ
մեծ շփոթութիւն մը ելաւ : Ի՞յս եր-
կու մարդիկը չորս կողմերին իրենց
ազգականներն և բարեկամները ժո-
ղուած, վիճին ծայրը արիւնչեղու-
թեան պիտի երթար, թէ որ ցեղա-
պեաները պարապ տեղը հանգարտե-
ցնելու աշխատելէն ետև չպարտաւորէին
զիրենք այս խնդիրը գերիին դատա-
տանին յանձնելու : Կեղին բոլոր բնա-
կիները աղաղակաւ անոր տունը գնա-
ցին, այս ծաղրելի դատին վերջը փո-
թով տեսնելու : Քասքամպոն բանտէն
հանեցին և տանը տանիքի տեղ ծա-
ռայող վերնայարկին վրայ տարին :

Խովկասեան ձորերուն բնակարան.
ներէն շատերը մասամբ մը հողուն մէջ
փորուած են և գետնէն երկը չոր-
սոք միայն բարձր կ'ըլլան, տանիքնին
հորիզոնական դիրքով շինուած և կա-
ւային ծեծուած հողով մը ծածկուած
են . բնակիները, մանաւանդ կանայք՝
արեւու մտնելէն ետև ասոնց վրայ
հանգստանալու կ'ելլեն, և տաք եղա-
նակներուն ալ բոլոր գիշերը հոն կ'ան-
ցնեն :

Խրբոր Քասքամպոն տանիքին վրայ
տեսնուեցաւ, խորին լրութիւն մը տի-
րեց : Օ արմանալի տեսարան մը եղած
պիտի ըլլայ այն նորօրինակ դատա-
տանական ատեանը, որուն կատալի
դատախազները ատրանակներով և
դաշնակներով իրենց դատը կը յանձ-
նէին՝ շղթայակապ, անօթութենէ և
թշուառութենէ կիսամեռ դատաւորի

մը . սակայն՝ ի վերայ այսր ամենայնի իր վշտուները յարգելի էին :

Հրամանատարը ամբաստանելոյն խօսք հասկցնելէն յուսահատած , ծիծաղողներն արդարացնելու համար՝ հետեւեալ հարցմունքները ըրաւ անոր :

“ Ուշ որ ընկերդ , փոխանակ հինգ րուպի տալու քեզի իր պարտատիրոջը տանելու համար , յանձնէր միայն բարե մը , նմանապէս քու ձիդ պիտի չի սատիկէր :

“ Կարելի է , ըսաւ , պարտապանը :

“ Ուրեմն անանկ ատեն մը , ինչ պիտի ընէիր բարեը : Այս պիտի պարտաւորուէիր քովզ պահելու զայն՝ ըրած կորստեանդ փոխարէն : Ուստի կը հրամայեմ որ փոխանակագիրը հատուցանես և ընկերդ ալ քեզի բարեը տայ , :

Խըբոր այս վժիոր հանդիսականաց թարգմանուեցաւ , ծիծաղանաց աղաղակաւ մինչև հեռու տեղուանք ալ տարածուեցաւ նոր Ողղոմնին իմաստութիւնը : Դատապարտեալն անդամ քիչ մը վիճելէն ետև փոխանակագիրը տալու ատենն ըսաւ . “ Ես առաջուց գիտէի որ դատը պիտի կորսընցընէի , թէ որ այս շուն քրիստոնեայն մէջը խառնուելու ըլլար , : Այս հաստատուն վստահութիւնը կը ցուցնէ թէ այն ժողովուրդները ինչ գաղափար ունին Խրոպացւոց յառաջադիմութեան վրայ , և թէ ամենէն վայրենի ժողովուրդներն ալ արդարութեան բնածին զգացողութիւնն ունին :

Վապամպո բանտարգելութենէն՝ ի վեր երեք նամակ գրեր էր , առանց պատասխան մը ընդունելու , և արդէն տարի մը անցած էր . Թշուառ բանտարկեալ հագուստէ և կենաց պիտոյքներէն զրկուած , կը տեսնէր որ առողջութիւնը օրէ օր կը նուազէր , կը յուսահատէր : Իվանն իսկ քիչ մը ատեն հիւանդացեր էր : Շատ զարմացած էր հրամանատարը որ այն խստախրտ կարահիմը անոր անհանգստութեան ժամանակ շղթանելը հաներ էր և անկէ ետքը ալ ազատ կը թողուր : () ը մը այս բանիս պատճառը հարցնելուն

միջոց՝ “ Տէր իմ , ըսաւ անոր Իվան , ժամանակէ մը ՚ի վեր միտքս բան մը ունիմ , որուն վրայօք հրամանքիդ կ՚ուզեմ խորհուրդ հարցնել : Կարծեմ աղէկ կ՚ըլլայ թէ որ մահմետական դառնամ :

“ Խենդեցեր ես , ինչ է :

“ Ուէ , խենդեցած չեմ , բայց ասկէ աղէկ քեզի օգտակար ըլլալու միջոց չունիմ . իմամը ըսաւ թէ թլիատուելէս ետև ալ չեն կրնար շղթայով կապել զիս , այն ատեն կրնամ ծառայել հրամանքիդ և գէթ աղէկ կերակուր ու զգեստ ձարել . վերջապէս՝ ո գիտէ , երբ ես ազատ ըլլամ . . . Ուստաց Պատուածը մեծ է . տեսնենք . . . , :

“ Բայց Պատուած զքեզ կը թողուր , թշուառական , թէ որ դու ուխտադրուժ ըլլաս , :

“ Վապամպո , թէպէտ կը յանդիմանէր զծառան , բայց հազիւ կրնար ծիծաղը բռնել , անոր այսպիսի այլանդակ մտածութեանը վրայ . և երբ անոր խըստիւ արգելեց որ այս բանս չընէ . —

“ Տէր իմ , պատասխանեց Իվան , ալ չեմ կրնար հնազանդիլ հրամանքիդ և պարապ տեղ եղածը կը պահեմ , բանը եղած լմնցած է . այն օրէն ՚ի վեր որ զիս հիւանդ կարծեցիր և շղթաներս հանեցին՝ ես մահմետական եղած եմ . հիմա անունս հիւսէյին է , ինչ վնաս ունի , ուզած ատենս և երբ դուք ազատելու ըլլաք չեմ կրնար նորէն քրիստոնեայ ըլլալ . տեսնէք ալ շղթաներ չունիմ , և կրնամ քուկիններդ ալ խորտակել առաջին բարեպատեհ առթիւն որ կը յուսամ թէ ընդ առաջ ելլէ , : Խօսքերնին պահեցին , և ալ վրան շղթայ չի դրին , և մեծ աղատութիւն ունեցաւ . բայց այս ազատութիւնը քիչ մընաց որ մահաբեր պիտոր ըլլար իրեն : Վապամպոյին դէմ եղած արշաւանքին զլիսաւորներն կը վախնային որ նորահաւատ տաճիկը չի փախչի . իրենց մէջ շատ կեցած ըլլալով և լեզուներնուն վարժած , կարող էր զիրենք բոլոր անուններով մանչնալ , և ՚ի դարձին իրենց զծագրութիւնին Պահակապանաց հաս-

կըցնելով, կընար զիրենք Ուուսաց վրէժ-
խնդրութեանը մատնել. անոր համար
իմամին այս կրօնական անտեղինախան-
ձայուզութիւնը սաստիկ կը պախարա-
կէին: Ո՞իւս կողմէն ալ բարի մահմե-
տականներն՝ որ անոր դարձին օգ-
նէր էին, դիտեցին որ տամիքին վրայ
ըստ սովորութեան աղօթքի ելած ա-
տենը, ինչպէս նաև մասնաւորապէս
մոլան պատուիրած էր, ժողովրդեան
բարեսէր կամքը գրաւելու համար, դէպ
'ի Ո՞էքքէ երկրպագութիւն ընելու
ատեն, կամ սովորած ըլլալուն և կամ
անուշադրութեամբ՝ երբեմն երեսը կը
խաչակնքէր, երբեմն ալ կռնակը դէպ 'ի
Ո՞էքքէ կը դարձընէր, այս բաներս ի-
րեն հաւատքը անկեղծութեամբ փոխե-
լուն վրայ կասկածել կու տային անոնց:

Այս կեզծ ուրացութենէն քանի մը
ամիս վերջը, տեսաւ որ տեղացւոց հետ
ունեցած յարաբերութիւնները շատ
փոխուեր են, և սկսաւ յայտնի չարա-
կամութեան նշաններ տեսնել անոնց
վրայ: Պարապ տեղ կ'աշխատէր այս
բանիս պատճառը իմանալու, երբ այն
երիտասարդները, որոնց հետ մասնա-
ւոր բարեկամութիւն ունէր, եկան
իրեն առաջարկելու որ արշաւանք մը
պիտի ընեն, ինքն ալ հետերնին եր-
թայ: Ո՞տքերնին Ո՞էքքէ գետէն անց-
նելով Ո՞օգտօք գնացող վաճառական-
ները թալլէլ էր. Իվան առանց տարա-
կուսելու ընդունեցաւ իրենց առաջար-
կութիւնը: Կ ատանցուընէ 'ի վեր կ'ու-
զէր զէնք ձգել ձեռքը. արդէն կը խոս-
տանային որ յափշտակելու աւարներնէն
մաս մ'ալ իրեն կու տան: Ո՞տածեց ալ
որ ինքը երբ նորէն տիրոջը քով դառ-
նայ, այն մարդիկը որ իր փախչելուն վրայ
կը կասկածէին ալ իրաւունք չունենա-
յին պիտի անվստահութիւն ցուցընե-
լու իրեն վրայ: Հրամանատարը այս
դիտաւորութեանը սաստիկ դէմ կե-
նալուն՝ Իվան ձեւացուց թէ ինքն ալ
միտք չունէր այն բանին: Ո՞ակայն ա-
ռաւաօտ մը Վասքամնո արթննալով
տեսաւ որ Իվանին պառկած փախմըր
պատին դէմ զլորուած էր, վասն զի

ինքը նոյն գիշերը ելեր գնացեր էր: Ի.
վանին ընկերները հետևեալ գիշերը
Ո՞էքքէն պիտի անցնէին և վաճա-
ռականներուն վրայ յարձկէին, որոնց
Ճամբան լրտեսներնուն ձեռքով իմացեր
էին:

Ո՞էչններուն իրեն վրայ այնչափ հա-
մարումն ցուցնելն Խվանին մտացը մէջ
պէտք էր կասկած մը ձգել, վասն զի
ընականէ գուրս բան էր որ ասոնց պէս
խորամանկ և կասկածոտ մարդիկ հե-
տերնին առնեն իրենց գերի Ո՞ուս մը
իրեն հայրենակցացը դէմ կուոյ ատեն.
ինչպէս իմացուեցաւ վերջէն որ միայն
զանիկայ մեռցնելու դիտաւորութեամբ
հետերնին երթալու առաջարկեր էին:
Լորադարձ ըլլալովը հարկադրուած
էին զգուշութիւններ ընել իրեն, ուս-
տի խորհուրդ ըրին որ Ճամբորդու-
թեան ժամանակ աղէկ հսկողութիւն
ընեն վրան, և յարձակման ժամանակ
սպաննեն, կարծեցնելով թէ կույն
մէջ սպաննուեցաւ: Լոռի գնացողնե-
րէն քանի մը հոգի միայն գիտէին այս
բանս, բայց դէսէք մը իրենց միտքը
դրածը չի յաջողեց: Ճրբոր այս աւա-
զակաց խումբը դարձն մնած էր վա-
ճառականներուն վրայ յարձըկելու հա-
մար, իսազախներու գունդ մը յանկարծ
վրայ հասաւ և այնպիսի սաստկու-
թեամբ՝ որ շատ դժուարութեամբ կըր-
ցան նորէն գետին միւս կողմը անցնիլ:
Ո տանգին մեծութիւնը Իվանին դէմ
պատրաստած դաւաճանութիւնն մոռ-
ցընել տուաւ, որ իրենց հետ փախաւ:

Ո՞րովհետեւ ասոնց գունդը անկար-
գասբար արագահոս Ո՞էքքէն կ'անց-
նէր, երիտասարդ Ո՞էչնի մը ձին գե-
տին հսանաց մէջ ինկաւ և ընթաց-
քին սաստկութենէն քշուեցաւ: Իվան
որ ասոր ետեւէն կ'երթար, իր անձը
վտանգի մէջ զնելով, ձին հսանաց
մէջ քշեց, ու մարդը բռնելով, որ ջրե-
րու մէջ կորսուելու վրայ էր, կրցաւ
զանիկայ գետոյն միւս կողմը հանել:
Իսազախները առաւօտեան լուսով, որ
սկսեր էր տեսնուիլ, անոր նշանազգես-
տին և զլսարկէն Ճամբան զինքը և

Հրացաննին վրան շտկեցին. “Փախստական զինուորը, կանչելով: | Ավանի զգեստները գնտակներէն ծակ ծակ եղան: || Երջապէս քաջաբար պատերազմելէն և բոլոր վառօղը հատցընելէն ետքը գեղը հասաւ, ընկերներէն մէկուն կեանքը ազատելու և բոլոր գնդին օգտակար ըլլալու պարձանքով:

Ուկապէտ այս պարագայիս մէջ այս կերպով վարուելովը ամենուն սիրտը չի կրցաւ շահիլ, բայց գէթ բարեկամ մը վաստըկեցաւ. ազատած երիտասարդը զանիկայ իրեն քոնաւ ըրաւ, որ սըրբազան անուն մըն է, որուն ամենեին չեն դրժեր Առվկասու լեռնցիները, և երդումն ըրաւ ամենուն դէմզինքը պաշտպանելու: Իսյց այս կապակցութիւնը միայն բաւական չէր զինքը գեղին բընակչաց գլխաւորներուն ատելութենէն ազատելու: Հուցած քաջութիւնը և տիրո՞ջը վրայ ունեցած հարումը անոնց վախը կ'աւելցնէր: Ինկէ ետև ալ զինքը անգործունեայ խեղկատակի մը տեղ չէին դներ, ինչպէս ինչուան այն ատեն, և երբոր մնաքերնին կը բերէին իրենց անյաջող ասպատակութիւնը, որուն մասնակից էր նաև Ավան, կը զարմանային թէ ինչպէս Ուուսաց գնդերը իրենց սովորական կայանէն այնչափ հեռու տեղ ձիշդ նոյն միջոցին գտնուեցան, և կասկածեցան որ Ավան միջոցով մը անոնց իմացուցած ըլլայ: Ուշափ որ ալ այս կարծիքը անտեղի էր, բայց անկէ ետև աւելի զգուշութեամբ վրան կը հսկէին. ծերունի Խարահիմն իսկ վախնալով որ իր բանտարկեալները փախչելու դաւակցութիւն չընեն, չէր ձգեր որ երկայն ատեն խօսակցութիւն ընեն, և բարի ծառային ալ սպառնալքներ կ'ընէր, և երբեմն կը ծեծէրալ, երբ իր տիրո՞ջը հետ խօսիլ կ'ուզէր:

Կը շարունակուի:

ԳՍԱՎԻԾ ՏԸՆԴՐԸ

Ասրեստանեայց վաձառականութիւնն ու արուեստը :

Բաբելոն բնական աշխարհագրական դրբովը յաջող վաձառականութիւն ունենալու ենթակայ էր: || Երին և ստորին Վահիոյ միութեան կէտին վրայ գրտնուելով, երկու մեծ գետերու մօտ, որովք հազորդակցութիւն կ'ունենար Պարսկային ծոցին և Հնդկաց ծովուն հետ, ’ի վաղուց հետէ պէտք էր որ ըշտեմարան ըլլար արեւելքի և արեւմուտքի կարաւաններու, և միանգամայն ժողովարան Վահրիկէի, Վարիոյ և Հընդկաստանի քաղաքներէն եկող նաւորդաց. և արդարեւ ամենայնիւ հաւաստի է որ Պարսկային ծոցը հնուց ’ի վեր արեւելքի վաձառականութեան գլխաւոր ճամբան եղաւ:

Բաբելոն Վահիոյ այլ և այլ կողմերուն բերքերը կ'աւնուը և փոխադարձ իրեն յատուկ Ճարտարութեան բաներէն կը ծախսէր անոնց. ունեցած անբաւ ձեռագործներուն մէջ զլիաւորներն էին ասր և կտաւ. զգեստեղէնք և օթոցք ալ ոչ ուրեք այնպէս Ճարտարագործ և կենդանի գունովք կը շինուեին, ինչպէս ’ի Բաբելաստան. բայց չէ թէ միայն ’ի Բաբելոն կը գտնուէին իր այս հոչակեալ ձեռագործները՝ այլ նաև Բաբելոնի ամենայն ուրիշ քաղաքներու և աւաններու մէջ: Բատ Վահոդորի սիկիլիացւոյ՝ Վամիրամ Հափրատու և Տիգրիսի գետափանց վրայ բազմաթիւ շտեմարաններ կառուցած էր, որոնց վախճանն էր իր երկրին և մերձակայ ազգաց բերքերն համբարել: || Մորաքոնի ժամանակ կտաւի ձեռագործներու մէջ առաջին երեւելի քաղաքն էր Պորսիթբա, որ 10 բիւրամէդը վար է քան զԲաբելոն:

Բաբելացիք բաց ’ի հանդերձեղինաց և օթոցաց նաև Ճարտարարուեստու խնամքով շինուած շատ մ'ալ շոայրութեան բաներ ունէին. զոր օրինակ՝ գեղեցիկ քանզակեալ զէնքեր, կաչկարասիք, պճինք, բժժանք, քանդա-